

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ք

Ա Ռ Ա Ս Տ Ե Ղ Ս

Ոսկեծիր լոյս ընդ ոլորտս երկնից ի սփիւռ
հեղ ի սիւգ զարփւոյն ծագումն աւետէ .
Եւ ի ձերըդ բազմարփեաց յերեւել հիւր՝
Աստեղք , երկին ի թինդ ոտին ձեր կանխիւ
|| Վարդ եւ զեփիւռ :
Ի ծովս՝ արփւոյն ուր նախն նըշոյլք Ճեմէին՝
Ծանախ ձեր ցոլ գըլէք վըժիտ ընդ բիւրեղ .
Հաստատութիւն կըրկնի , եւ յամպս որ լիւզին
Օձեօք և զպատկերքըդ ծածանեալ տիւն ի շեղ
|| Ամահի ընդ երկին :
Հիւրուցըդ՝ բիւր աչք յարձակին առ ի յոյզ ,
Որ մըտերիմքդ էք մեզ թէպէտ վեհ ի կայս
Եւ իբրու դոյզն ինչ էր երկնից տալ ըզլոյս՝
Փութայք յաւէտ առ ի յարփւոյն լրքեալս այս
|| Կըրկին ըսփոփանս :
Չերդ յերեւոյթ թէ եւ ըստէպ զամէն օր ,
Ոնէ եւ օձանք ձեր հաստատուն եւ անվրէպ ,
Վայլ ցանդ ի ձեղ գոյ իմն հոսել նորանոր
Որոց յանձուկ ձեղ ըսպասեն՝ երաշխէպ
|| Խիրտ , օդ , լիճք անդորր :
Ըզվէ հավայրն ուստի դիմէք սահմանաց
Ոնէ զանձանօթ առբերէք տիպ լուսածին .
Լազաղութիւն , եւ ըսփոփանս հեշտազգաց ,
Ովկ գերարփիք , որ թէ բընակ մեզ գոյին՝
|| Երկիրս էր երկին :
Վրդեօք , զինչ մեզ թըւին , մեր բարձր են կարիք՝
Օի արձագանզքն առ ձեղ ի գութ ելանեն .
Եթէ՝ եւ անզր իսկ քան ըզձեղ թափանցիկ՝
Օ Անմահութեան , Յուսոյ գահոյս բարախեն՝
|| Ուստի բաժակիք :
Հայց մահացուին , աստեղք , ձըգէք դուք ըզսէր .
Յարփւոյն ի տես գոչէ . Հա նոր իմն օր .
Եոր իմն առ իս կըրից վըշտաց գայ հրաւէր .
Որոց սահմանս՝ ըզձեղ կարծէ երկնաշնորհ ,
|| Եւ բաշխս ըզլոյս ձեր .
Դուք այնմիկ որ դոյզն ելեալ յեղեւին
Լախի նդ անդունդս եւ ձեղ՝ ծագէք ապաւէն .
Դուք մըտերիմ միայնութեանց էք հովուին
Եւ խորազնին աչք առ ի ձենջ նըկարէն
|| Կըմարէ զիրէն :
Դուք եւ զնոձեօք , որ յարտասուս բուծանի ,
Օ անմահութեան սըփուէք ճաճանչ անշարժուն .
Կարմրեակ ոդի որդւոյն էք յաչս մայրենի ,

Եւ զսիրելին ձեօք հարսն հայցէ ծընդասուն .

Ո՞ի ջահք դեռ վառին :

Ո՞չ , ձեր զիարդ քաղցր է նըշոյլ հեղաձեմ

Օնորագըրգիռն հողով ուր կէսն է սըրտին . . .

Ո՞ահացան ծաղկունք յայցել ձեր յառնեն ,

Եւ շող ի շող տըխուր անդ շիթք ծածանին ,

Օ՞որ արկ սիրելին :

Ո՞ստե՛ղք , այցող դուք եւ անյուշ տապանաց՝

Օ՞որով ծածկոյթ են մոռացօնք , լըռութիւն .

Ո՞ր չըլըսեն զծանօթ ձայն , քաղցր եւ շիրմաց .

Եւ ոչ ոսկերքն այն խայտացին ազազուն՝

Ի ցող սիրելեաց :

Ո՞ր նոքօք երբէք կառեալ պանդըխտին ,

Ո՞զիսնջ մարմին բեռն ըզվիմաւն յաւելու .

Հէգ . . . կենդանեաւն է մոռացեալ եւ ինքնին . . .

Կողկողագինս հայի՝ վայրէն ձեզ մահու ,

Ի յուշ մըտերմին . . .

Ո՞ստե՛ղք սակայն պանդուխտ եւ բնաւքն են յաւեւա .

Ո՞ահացուին չիք աստ կայս թէ եւ իղձ լիցի .

Յանձանօթ իմն ելեալ վայրից՝ գնամք անդէտ ,

Եւ կեղակարծ ափն եւ ուղին ձեմելի ,

Ո՞ւր , եւ երբ իւր կէտ :

Ո՞ր զձեզ ունին զարմանք , աւա՛ղ , դըթասէր ,

Ո՞ինչ անփոփոխքդ զերկիր դիտէք անհաստատ .

Երկնից ինքնին մեր փոխին դէմք եւ պատկեր ,

Օ՞ինչ սիրուք անձուկ վըշտաց ի ծով դատապարտ ,

Ըուրջ մահու գիշեր :

Ո՞չ , շողացէք աստեղք , լապտերդդ ով յուսոյ ,

Ալրկին՝ դ աշխարհս կախեալք , յերկնէ ի մութ կոյս .

Փայլեցարուք զի սիրտ վառի՝ ձեր լըւսոյ

Ի՞նչէ յարտօսր . . . սիրս՝ զանձկալիսն որ կորոյս ,

Ոիրտ ի ցաւս ազգոյ : . . .

Յօտար դրախտի ծաղիկ բերեալ է աստ սիրտ ,

Ուր երբէք ոչ տացէ զարմատս իւր ի խոր .

Ուր ջուրք դառինք , որդն եւ հողմունք խիտ առ խիտ . . .

Ո՞ինչեւ ընդ խոփ ցաւոց անկցի գըլխակոր

Ո՞ր ի նոր ֆըթիթ :

Յայնժամ . . . այլ , ո՞չ , Երբ ցանկալին գայցէ ժամ

Օի զդիտակիդ ձեր պաղպաջուն կոխեալ շեմ

Ի լըսդ , արփիք , նոր յաւելումք լըս եւ ծամ ,

Դրտասուայեղց աչք սիրելեաց մինչ ասեն .

Ի՞նդ է զոր ողբամ :

Ի՞նդ ի բարձանցդ՝ զաշաց վերջին ըզթափառ

Երկից ի ցաւսն , յառիթս , յարտօսր ապաժոյժ . . .

Ժաէ միայն՝ ցաւոց ցանդ տեւիցէ գաղափար ,

Ժաէ զբաստ եւ զիսինդ մեր արծարծէ վըշտացն յուշ՝

Օերդ հողմն ըզբուրվառ :